



ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ



Տիկին Մ — (Փեթերեն). — Զանի որ չողանձնում ենք ցայտուեր և ձեր ստամոքսին ինկած ըլլալը, պետք է մասնաւոր գտնի գործանել, ինչ որ արդէն ձեզ յանձնարարներ են եւ կ'ընէք: Գալով սքաւորձի Թնութեան, դեղերէն աւելի աննշապահումներ կարեւոր է, դուք արդէն փորձառութեամբ գտեր էք անխառն ուտելիքները եւ օգտուեր էք: Ուրեմն շարունակեցէք:

Ե. . . . (Ալնշտան). — Կ'ըսէք թէ ձեր կիներ «տալախ» ունի: Պէտք է ստուգել թէ իրօք «տալախ» ունի՞, այսինքն փայծաղը խոշորցած է, թէ ոչ ուրիշ անհասկացաւորութիւն մըն է, որովհետեւ ժողովուրդը շատ մը ուրիշ հիւանդութիւններ «տալախ» կը վերագրէ: Միւս կողմէ կը տեղեկացնէք թէ ձեր չորս զաւակներն ալ մէկ տարիէ աւելի չեն ապրեր: Այս պարագան ալ կը պարտադրէ ձեր կնոջ արիւնի եւ այլ լուրջ ընտանեակներ, ինչ որ տեղւոյն վրայ միայն կարելի է ընել: Շեռեւարար դարման մը Թելադեպու ձեր փափաքին գոհացում չենք կրնար տալ:

Մ. . . . (Լիւն). — Զեր նկարագրութեան համեմատ, ձեր ստամոքսը չափէն աւելի Թնութեան կ'արտադրէ (*hyperchlorhydrie*), այդ է պատճառը որ ճաշերէն տակաւին ժամ մը առաջ սաստիկ անթնութիւն եւ ցաւ կը զգայք, որոնք կը հանդարտին երբ պատառ մը ըսն ուտէք: Պէտք է զգուշանալ գրգռիչ սնունդներէ (մանրամասնութիւնները կարգացնէք Նախորդ Թիւերու հարցարաններուն մէջ) եւ գործածել *bismuth*, *kaolin*, *magnésie* եւ այլ չէղորացնող փոշիներու բաղադրութիւն մը, զոր անշուշտ յանձնարարած են ձեզ ընտղ բժիշկները: Առ ի զգուշութիւն չողանձնութիւն (*rabiographie*) ընել տուէք, ստուգելու համար թէ ստամոքսին մէջ վէրք չկայ:

Ա. Տ. — (Պէթոր). — Աղեթափութիւն կը պատահի երբ աղիքները դուրս կ'ելլեն որովայնին ընական բացուածքներէն (պորտ, ամուկէն անցնող սերմնալարի օղակ): Աղեթափութեան տրամադիր են անոնք, որոնց որովայնի դնդերները ի ձեռն լաւ զարգացած չեն կամ յետոյ տկարացած եւ Թուլած եւ Թուլացած են վերոյիշեալ բացուածքները: Անպէս որ ծանր ու ճիգ պահանջող աշխատանքները, ինչպէս Նաեւ մշտատեւ հազը եւ պնդութեան առթիւ եղած ճիգերը, պատճառ կ'ըլլան որ աղիքները այդ Թուլացած բացուածքներէն դուրս ելլեն: Արմատական դարմանութիւն համար գործողութիւնը անհրաժեշտ է՝ չափահասներու ցով, իսկ մանուկներու աղեթափութիւնը յամախ կը բուժուի կապով: Գործողութեան վերջ պէտք է զգուշանալ ամէն ճիգէ (*effort*): Գործողութիւնը կընսէ ուշացնել, պայմանաւ որ մինչ այն լաւ կապ մը (*bandage*) դնէք: — Թլփատութիւն ի՞նչ կապ կրնայ ունենալ աչքի հիւանդութեան հետ եւ օգտակար ըլլալ անոր... Եթէ մասնաւոր պահանջ չկայ, Թլփատութիւնը անհրաժեշտ չէ: — Վախը հոգեբանական եւ ֆիզիքական հակազդեցութիւններ ունի, ըստ Նախապաշարում է այն կարծիքը թէ «վախցողը ճիշդ 40րդ օրը երբ ընանայ, ալ չարմնար — կը մեռնի»: — Լոգալու ատեն սրունքի դնդերներուն փայտացումը, սաստիկ կծկումը (*crampe*) գէշ դիրքի մը կամ յոգնութեան արդիւնք է: Ենթակաւները պէտք չեն որ խորունկ տեղերը լողան, ի հարկին դուրս ելլելու եւ յետեղուելու համար: Զուրիս մէջ գտնուած պահուն դժուար է ըսն մը ընել: